• 4431 1880 ՕԳՈՍՏՈՍ 15 ՃԻՄԱՍ. ԵՒԿԻՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, ՕԳՈՍՏՈՍ 27 ՃԻՄԱՍ. Ն. 4131

ԳԻՆԸ ԹԵՐԹԻ

Իսթանպոլ իլին՝
Գիր սէնէ մէճմուայէ 10
Ամբոյ այ 5
Իւչ » » 2 1/2
Գիր նիւսխէ 40 փարա մէհիւր

Թաշրաբար իլին
Գիր սէնէ, մէճմուայէ 10
Ամբոյ այ » 6
Բոլոր իւճրէթի պիւյիւք այիւ տիր։

Աստղարեր Եղբարք

ՀԱՍԱՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ

Պիրինճի տէֆա իլին տարեկան 3 ղ.
Իքինճի » » » 2 ղ.
Իւչիւնճի » » » 1 ղ.

Իրան պատարագ, գրաստանան իւրանաթ ու Եկեղեցական տարեկան 5 ղ.

Մէջբուրը [illegible] մինէ կառնուր։

Իսթանպոլում, Գալաթիայում [illegible] Ալէնի չէնպիհ-պաղարտամ [illegible] Իրան խանը Ն. 41։

١٢٩٧ ՐԱՄԱԶԱՆ ٢١ ՄԻՒՆԱՏԻՒ ԻՐԱՒԻՑԱՍ ١٢٩٩ ԱՂՈՍԹՈՍ ١٥

ԻԽԹԱՐ

Տիկին Ալեքսանդրն տէր քահանայ օլան Հալի, շահանը չէվիրաթ օլսուր զուշնաան, հէր քէսին մէրհամէթինէ միւրաճաաթլէ, ազ չօղ իւանէ իթա վէ իհտասընա հիմմէթ իթմէլէրինի տաքէթ վէ ռէճա իթտիկիմլէ պէրապէր, պու կիւնքի նիւսխէմիզատէն, սարը քեազան իւզէրինէ, եաքընը 110 նիւսխէ թապ իթտիրմիշ օլսուզմուզ, վէ մէզքիւր նիւսխէտէն, հէր իպրազը համիյէթի իլէ, պիրէր չէյրէք մէճիտիյէ իհտայէ հիմմէթ ետէն զաթարա պիրէր թաքէ վերիւճէկինի, վէ պու թէտպիր իլէ, հիմմէթ օգունան իւեանէնին հիսապընին տակի անրաշընաճաղընը, վէ թօբանան իւեանէնին մէրդումէյէ վերիւճէկինի ահիզանէ պէեան տէրիզ։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

ԱԶԱՆՈՒ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 26 օգոստ.

Թայմս զազէթասը տիեօր քի, Ալեքսանդրիա վէ Ավսթրիա տէվլէթլէրի, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա տէվլէթլէրի կիպի, Պէրլին մուահէտէսիյլէ Թանզիմ օլունան գայտէյի մէրքէզինէ տէվլէթի Արիեէ իլէ հէմֆիքրլարը միեանքնատա մուհաֆազա. նա ալէագատար տըրլար։ Մէզքուր զազէթա, Պուլղար մէսէլէսինին աչրլմասը մուխթարալը օլաճաղընը իլավէ, վէ Եունան մատէսինէ տայիր ճէրէեան խտէն մուտակրաթա խիթամ վերիլտիկինէ, մուխթարանը էօնիւ ալընմաճ օլաճաղընը պէեան իտիւր։

Պիւքրէշ, 26 օգոստ.

Ծօպրուճատա պազը գարըշդիգ զուհուրի հավատիսի եալանա ըգարըլմագտա տըր։

ՏԱԹԻԼԻՅԷ

Եունան մէսէլէսի հագգընատա տէվլէթլէր ճանիպինտէն սէֆարէթլէր թարիմի վիրուա իթմիշ օլսուզմուզ, վէ սայը ազշամը Ալեքսանդրիա սէֆարէթիանէսինէ վուրուլմուզ պուլան իհթիմամ սիֆէրատա, սայը Արիեէ կէօնտէրիլմէք իւզրէ, Հէրմիպի իպթիդա խտէն նօթանքն ամէտատէսի գարարլաշընընընատա, թարիմնէթը մէզկուրէ մուհիպինճէ, սիւֆէրա ճանիպինտէն պէմէ ալընատա մի չիէրէք նօթա, Ֆրանսա էլչիսի Արիեէ Իլէ Հէմֆիքրլարը նօթա, Ավսթրիա էլչիսի Թէսթա Ալեքսանդրիա ուժուրը խարիճիեէ զազէրը տէվլէթու բաշա հազրէթլերինէ թէպլիղ օլունմուշ տուր։

Նօթանքն ալաղը ազբպինատ, նատրը մի չարիւլ, հ հազրէթլէրի, պաշ վէքիլ Ֆէխատէթլու տէվլէթլու բաշա հազրէթլերիյէ պիրլէշիպ, պարիճէ միւզաքէրատ իճրա էղլէ-մէքքէն սօնրա, միշարիւլ հիւմա հազարաթը, պազը վիւքէյլի ֆիխամ իլէ պէրապէր մնպէ յնի հիւմանեուանու միւլիւքեանէեէ ազիմէթ իթմիշլէր տիր։

Պու նօթանքն մէալի, պիր իքի կիւնտէն պէրու վիրանիկիմիզ խապէրլէրէ մուվաֆֆագ տըր։

Անճագ թարզը իֆատէսի զանէէթ միւթէտիրանէ օլուպ, էֆքեարը տիւէլիեէ պիր լիսանը միւսալէմէթճուեանէ իլէ թէֆհիմ խիրմիշտիր։

Գապէնէթօլար, էվվել էմիրէ Պէրլին գոնֆէրանսը, գարարլարընը իթթիֆաղը արա իլէ վիրմիշ օլսուզու պէեանը յլա, օ գոնֆէրանսըն մուգարրէրաթընը թատիլ իչին սիկէր պիր գոնֆէրանս իճթիմա իթմէսինէ մուվաֆֆագաթ օլունմամասընը պիտիրիեօրլար։

Սանէէն, մուգարրէրաթը մէզպուրէ պիլ էթրաֆ թէպլիղատ վէ միւզաքէրատ իճրասընատան սոնրա իթթիֆաղ օլունմուշ օլսուզու իֆատէսիյլէ, Պապը Ալիյի, մուգարրէրաթը մէզպուրէնին իճրասընա սէֆիյի սանիեէ օլարաղ տավէթ էյլէեօրլար։

Արթըգ մէսէլէ պունատան սոնրա նէ ըենկէ կիրէճէյի, Պապը Ալիին պու ճէվապը տիւէյի իւզէրինէ իթթիֆաղ իտէճէկի խաթթը հարէքէթտէն անլաշըլմաճաղ տըր։

(Վ.Ֆ.)

—Ժանտարմա տայիրէսի միւտիրի Ալի բաշա, տիւնքի կիւն, մաղբ օլան տավէթ իւզէրինէ, պաշ վէքալէթ մագամը ալիսինէ կիտէրէք, պաշ վէքիլ բաշա հազրէթլերիյէ պիր իքի սաաթ գատար միւլագատ իթմիշ, վէ Ժանտարմա իտարէսինէճէ միւհիմճը իսրահ օլան նօգսանլարը իքմալի իչին լազմ կէլէն թատիմաթը պաշ վէքիլ բաշա հազրէթլէրի վիրմիշլէր տիր։

—Բուլգարիա էեալաթընընդը նիզամատը տահիլիեէլերինի թէպդիդ ամմար օլան միւխթէլիֆ գոմիսիօնաէն կէչէնքի իճթիմանատ, Ֆրանսա վէ Ավսթրիա մուրախասալարը թարաֆընատան Եգօրա էեալէթի հագգընատա թանզիմ օլունան գարարնամէ, Օսմանը վէ Բուսիա մուրախասալարընատան մուտատա, պիլ ճիւմլէ մուրախասալար թարաֆընատան գապալ օլունմուշտուր։ Մէզքուր գարարնամէ չու վէճհ իլէ եազըլմըշ տըր։

«Արմանիա, Ինկիլթէրրա, Իթալիա, Ֆրանսա, վէ Ավսթրիա մուրախասալարը, իմգա իլէտիրլերի լայիհանընը միւնասէբիճամբընը նազարը տիգգաթա ալարաք, վիլայէթի նիզամնամէսը ճէսիրէսինին, Արնավուտլուքն մահալլը այիրէսինէ մէկզրի իճրասէ գօնմասը.լը պէրապէր, Եգօրա վիլայէթի տախիլինէ օլան պազը տաղլար էհտիսինին, վէ պա խուսուս Միմարա էհտիսինին, էսկիտէն պէրու մաղհար օլաուգլարը իմիթիազատքընը իպգասընը թալէպ, վէ էկէր Պապը Ալի Արնավուտլուքա պիր վիլայէթ հարինէ գօյմասընը էլզէմ կէօրիր իսէ, էսամիսի պալէատէ մուհարբէր օլան տէվլէթլէր գօմիսէրլերի թարաֆընատան պիր միթատա պէեան օլունմասընընաճաղընը իրամէ էյլէրլեր։»

—Պէնկազի վիլայէթի տախիլինատ, Արմանիա թէպատասընատան պիրինին խանէսի, հայատատար թարաֆընատան եազմա խարմիշ օլաուզունատան, Արմանիա սէֆարէթի Պապը Ալիտէն 20,000 ֆրանգ թազմինատ թալէպ իթմէքտէ տիր։

Պապը Ալի, պու պատատ լազըմ կէլէն թէպդիդատը իճրա իթմէք իւզրէ, իքի Օսմանը իլէ իքի Արմանեաքատան միւրէքքէպ պիր թահգըզ գօմիսիօնու թէշքիլինէ, գօմիսիօնու մէզքիւրուն վիրէճէկի գարար իւզէրինէ հարէքէթի խանիմէսինի թէբլիֆ էյլէմիշ իսէ տէ, Արմանիա սէֆարէթի պունու գապուլ իթմէյիպ, թազմինատը մահալլասպէնին տէրհալ իթտասընը թալէպ էյլէմէքտէ իմիշ։

—Մ. Զարիֆինին պու կիւնէրէտէ ֆամիլիասընը պէրապէր Աթինա կիտիպ, պէշ ալիք այ միւատէթի օրատա գալաճաղընը, վէ կէչէն կիւն սահի լիեճիլ վէտա բահրիզ խանէեէ տալիմէթ էյլէմիշ օլունուր Ավկի նամ Բաամ զազէթասը եազըեօր։

—Սիսամ պէյի Գոսթանքի Ասասիսի բաշա ալէյհինտէ Պապը Ալիեէ պէեանը չիքեռեէթ էյլին, տիրէն Սիսամնան Տէրսասաէթէ կէլմիշ օլան հէյեէթի մէպուսէ, օլ պապատէ թանզիմ էյլէմիշ օլսուզլարը արզու հալը, տիւնքի կիւն Պապը Ալիեէ թազամամ էյլէմիշտիր տիր։

—Զապթիեէ նազիրը ասաքզ Հաֆիզ բաշանքն թէֆթիշի տաքէրի գօմիսիօնու ազալըգլյա տայիր մէմուրիեէթլէրի իւհտէսինէ պուլունատուզունատան, մէմուրիեէթլէրինէ տէվամ իլէ, թէշէքքիւլ իտէն տիվանը հարպա տոհա պիղդաթ ազիմէթ էյլէմիշ, վէ բիմահեէթէ կէօրէ, ֆէրիգի միւշարիէյհին մուհաքէմէսի խուսուսու թէֆթիշը իտիմիշ օլսուզու իշիտիմիշ տիր։

—Մուգատաէմէկ զապթիեէլիքատէն չէգդարըմիշ օլան եի զատէն միւթէճամիզ քէսան, միւթէատախլ մատշլարընընը թէոմիեէ օլունմամասը իւզէրինէ, պաշ վէքալէթի մագամը ալիսինէ, զարուրէթի հալէրինատէն պահս իլէ, արզուհալ թազտիմ էյլէմիշլէր, վէ արզուհալարը ճանիպը զազբթատա հատպէ օլունմուշ իտի։ Պունդար մահալլասպարընը հէնուզ ալմամըշ օլսուզլարընատան, տիւն տահի մագամը վէքալէթէ ճէվիշյէթլէ միւրաճաաթ էյլէմիշլէր տիր։

—Պրուսատա պուլունան Իրան շէհզէնտէրի թարաֆընատան Իրան սէֆարէթիանէսինէ քէշիտէ գալընան պիր թէլէկրաֆտա, էվվելկի կիւնու Պրուսատա, Իրանը Իպրահիմ ագա նամընատա պիր ատէմին եէտի եաշընատա պիր չօճուգունա սօգագատա վարի վիլայէթի բաշա հազրէթլէրինին չիտաէթլէ ալօյտի-քլերի, վէ չօճուգան հայատընը թէհլիքէտէ պուլունատուգու իչար օլունմուշ, վէ Իրան սէֆիրի Մօհսին խան հազրէթլէրի թարաֆընատան զիքր օլունան թէլէկրաֆտամէ, սէֆարէթի պաշ թէրճէմանը վէսատիմքյա, տիւնքի կիւն խարիճինէ նազըրը բաշա հազրէթլէրինէ թէպլիղ օլունմուշ տուր։

—Իրան տէվլէթի ճիտատ քեարբէրատը Տէրսասաէթէ մուվասալէթ էյլէմիշ տիր։ Մուսմանիէյհին, Ինկիլթէրրա թարաֆընատան հարբիեէթի թալէպ օլունմուշ օլան ճօն նամընատաքի կէնճ քէօրէսի տախիրիճագամբնատա պուլունմուշ տուր։

Իրան սէֆիրի Մօհսին խան հազրէթլէրի, ճօն ֆոմիքի հալտէ էզուանան, Արմանիա սէֆարէթի Պապը Ալիտէն 20,000 ֆրանգ թազմինատ թալէպ իթմէքտէ տիր։

Պապը Ալի, պու պատատ լազըմ կէլէն թէպդիդատը իճրա իթմէք իւզրէ, Իքի Օսմանը իլէ իքի Արմանեաքատան միւրէքքէպ պիր թահգըզ գօմիսիօնու թէշքիլինէ, գօմիսիօնու մէզքիւրուն վիրէճէկի գարար իւզէրինէ հարէքէթի խանիմէսինի թէբլիֆ էյլէմիշ իսէ տէ, Արմանիա սէֆարէթի պունու գապուլ իթմէյիպ, թազմինատը մահալլասպէնին տէրհալ իթտասընը թալէպ էյլէմէքտէ իմիշ։

—Մ. Զարիֆինին պու կիւնէրէտէ ֆամիլիասընը պէրապէր Աթինա կիտիպ, պէշ ալիք այ միւատէթի օրատա գալաճաղընը, վէ կէչէն կիւն սահի լիեճիլ վէտա բահրիզ խանէեէ տալիմէթ էյլէմիշ օլունուր Ավկի նամ Բաամ զազէթասը եազըեօր։

—Սիսամ պէյի Գոսթանքի Ասասիսի բաշա ալէյհինտէ Պապը Ալիեէ պէեանը չիքեռեէթ էյլին, տիրէն Սիսամնան Տէրսասաէթէ կէլմիշ օլան հէյեէթի մէպուսէ, օլ պապատէ թանզիմ էյլէմիշ օլսուզլարը արզու հալը, տիւնքի կիւն Պապը Ալիեէ թազամամ էյլէմիշտիր տիր։

—Զապթիեէ նազիրը ասաքզ Հաֆիզ բաշանքն թէֆթիշի տաքէրի գօմիսիօնու ազալըգլյա տայիր մէմուրիեէթլէրի իւհտէսինէ պուլունատուզունատան, մէմուրիեէթլէրինէ տէվամ իլէ, թէշէքքիւլ իտէն տիվանը հարպա տոհա պիղդաթ ազիմէթ էյլէմիշ, վէ բիմահեէթէ կէօրէ, ֆէրիգի միւշարիէյհին մուհաքէմէսի խուսուսու թէֆթիշը իտիմիշ օլսուզու իշիտիմիշ տիր։

—Մուգատաէմէկ զապթիեէլիքատէն չէգդարըմիշ օլան եի զատէն միւթէճամիզ քէսան, միւթէատախլ մատշլարընընը թէոմիեէ օլունմամասը իւզէրինէ, պաշ վէքալէթի մագամը ալիսինէ, զարուրէթի հալէրինատէն պահս իլէ, արզուհալ թազտիմ էյլէմիշլէր, վէ արզուհալարը ճանիպը զազբթատա հատպէ օլունմուշ իտի։ Պունդար մահալլասպարընը հէնուզ ալմամըշ օլսուզլարընատան, տիւն տահի մագամը վէքալէթէ ճէվիշյէթլէ միւրաճաաթ էյլէմիշլէր տիր։

—Պրուսատա պուլունան Իրան շէհզէնտէրի թարաֆընատան Իրան սէֆարէթիանէսինէ քէշիտէ գալընան պիր թէլէկրաֆտա, էվվելկի կիւնու Պրուսատա, Իրանը Իպրահիմ ագա նամընատա պիր ատէմին եէտի եաշընատա պիր չօճուգունա սօգագատա վարի վիլայէթի բաշա հազրէթլէրինին չիտաէթլէ ալօյտի-քլերի, վէ չօճուգան հայատընը թէհլիքէտէ պուլունատուզու իշ

սիւնէ տաեամբչլար, վէ պիչարէյի եէրէ եաթբրբդ մէրամը ֆասիլէ-բրինէ մուվաֆֆագ օլմազլբդա չալ-ըշարգլարբնտա, մէրգումուն ֆիլ-զան ու ֆէրեուաբնտան ֆամիլեա-սը վէ գօմչուլար տախի պաղրբշմա-եա պաշլամըշլար իսէ ատ, պիր քեար ելմէյլիպ, հաթթա վալիտէ-սի, մուհապէթի մաաէրանէսի հիսիսնաթբյա, հէման էվլաաբնը եարաբմբնա գօշուղունտա, խբր-սբզլար պիչարէնին տախի պաշբնա թաշ ֆբբլաթբպ, վէ պիր դաչ տէ-ֆա վուրուպ, սէրսէմիթմիշլէր, վէ նիհայէթ զէվալը տէլիդանլընը եալընբզ ալթան գօրաճունու դա-բբպ, ֆիրար իյլէմիշլէր տիր։

Շուարալբդ, հէր մահէլլէն զի-եատէ Պէյօղլունտա կիճէ վէ կիւն-տիւզ խբրսբզլբգլար վուգու պուլ-մագտա օլուպ, պու հալտէ թապիի հէր քէսին էմնիյէթի պիր տէրէ-ճէ սէլպ օլմուշ տիմէք օլաճաղընտան, վէ հալ պու. քի Պէյօղու բօլիս միւտիրի Պահրի բաշանընը զայ-րէթլէրի տախի մալիւմ վէ միւսէլ-լէմ իտուկինտէն, հիչ շիպհէմիզ եօգ տուր քի, բաշայի միւմանիէյէ, մէզքիր խբրսբզլբգլարընը էօնիւնիս ալարագ, էմնիյէթի ումումիեէյի տախի իեատէ իյլէմէք իչին, պունտան ադտէմ Պէյօղլունուն էքսէր թէնհա մահէլլէրինտէ օլուուզու կի-պի, պու քերբէ եինէ մէզքիր էյ-բի սօգագ կիպի թէնհա մահէլլէր-բէ գարաղօլար վազը կիպի, էսասի վէ միւէսսիր թէտաապիր իթթիֆաա-զընա, վէ խբրսբզ վէ եանքսիճի-լէրին, էմնալինէ իպրէթ օլմագ իւզ-բէ միւճազաթ զբլընմալարընա հիմ։ մէթ վէ միւսարաաթ պուեուրա-ճագլար տբր։

ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՏՍՆ ՍԱՏԱՍԱՆ

Պու պէնտիմիզէ պաշլար իքէն, զաղէթամըզը դրսաթա բիայէթ ի-տէն զաթլարա էվվէլա շունու պէ-եան իտէրիզ քի, վագաա, էօյլէ պիր ատամբն իսմինի պիլէ դալէմէ ալմագլբդա թէնէզզիւլ իթմէք քլիք ճայիզ տէյիլ տիր, լաքին, շու տախի սահիհ տիր քի, պու ալէմ-տէ էօյլէ վազբթլար կէլիր վէ էօյլէ իչլէր զուհուր իտէր քի, քիչի էն զիեատէ մէնֆուրու ալէմ օլան ա-տատանընը պիլէ զիբրինի կէչմէքլիկի պարճու վէ մէճպուր օլար։

Պիզ օգոստոս 7 թարիխի նիս-խէմիզտէ, կէրէք մէրգումմ Սագա-եան վէ կէրէք զաղէթատը միւս-թէհիրի հագդընտա պիր պէնտ տերճ էյլէմիշ իտիք. մէզքիր պէն-տիմիզտէն աշի քեար անրաշբլմագտա տբր քի, ատբլմագսէտիմիզ, քէնտի-լէրէ էհէմմիյէթ վիրիպ տէ իսմ ու հալլերինի զիքր իթմէքլիկէ թէ-նէզզիւլտէն իպարէթ օլմանբպ, իլ-լա, զաղէթաճբլբդ մուգատտէս վա-զիֆէմիզ իպթիդասընճա, միլլէթի-միզէ, մէրգումմն ճէնթբլմէնէրին, նէ աեարտա, նէ եիւբէքատ, նէ մէպլէքատ, վէ նէ մէրթէպէտէ ա-տատմբ օլտուգլարընը խապէր վիր-մէք, վէ կէրէք տիշարլարտա, վէ կէրէք նէֆսի Իսթանպուլտա, պիլ-մէյէրէք ալտանմագտա օլանլարը, վէ ալէխսանտր, գբզ էվլատ սա-հիպլէրի պուլունանլարը իսէ, Պէյօղլու Ս. ԵրբսրգուԹիւն քիլիսէսիզ Թագ-խորհուրդու ազարարը էֆէնտիլէրի սագքնարմագտան իպարէթ պու-լունմուշ տուր. չունքի, հալէա չօգ-լալը, միլլէթիմիզտէ, պու եօլտա պիր Թագըմ ատամբ զուհուրէյ-լէ, զաղէթաճբլբդ կիպի միւպարէք վէ միւթէպէր պիր սանաթք բէգիլ ու պէտանամ իսմինի, վէ պիր գաչ զբուշ ալարմագ վէ գօբար-մագ նիյէթի մէզմումէսիյէ, հէր նէվի մէզբլէթի վէ ճիզգիմիրկի իր-թիքսադ իյլէսիբլէրինի, վէլհա-զբ զաղէթաճբլբդը, ատեթա տագ-գավուգլուգ տէրէճէսինէ գատար ինտիրսիքլէրինի, հալիյլէ պիրմէ-սիքլէրինտէն, հալէա հէր զաղէթա-ճբեա ագբիլ ու քեամիլ վէ ֆազբլ ատամ տբր նագարբյա պագբպ, վէ հէր պէեազ քեազբտ իւզերինտէ թապ իսիլէն սիեահ եազբյա-բա, պիպա ֆարգ էհէմմիյէթ վիր-մէքտէ վէ ինանմագտա տբրյար։

Պիր միլլէթտէ, քեամիլ, վէ ֆա-զբլ, վէ խայրխահ զաղէթալար վէ զաղէթաճբլար պուլունմասը, նէ գատար պիւյիւք պիր իգպալ վէ պիր չէրէֆ ու իֆթիխար սաեբլբր իսէ, մուզայիրի օլարագ, միւտա-հին, ճիզվիթ, վէ ճահիլ զաղէթա-լար վէ զաղէթաճբլար պուլունմասը տախի, օ գատար դիեատէ պիր իգ-պալարբզբդ վէ պիր մէզելլէթ սա-եբյա ճայիպ տիր, վէ քեմալի թէ-էսիւֆ իլէ սէօյլէրիզ քի, պու կիւն-քի կիւն միլլէթիմիզ զաղէթաճբլը-զը, ալէսսէվլյէ մէզքիւր ատի տէ-բէճէյ ինմիշ, վէ պիզ տէ, չարէ-սի էլիմիզտէ օլմատբզը թագտիրտէ, անլէրին իյէրինտէ գալմագլբզդա մէճպուր օլմուշուզ տուր։

Հէր աղաճ քէնտի մէյլիսինտէն թանբլտբզբ կիպի, հէր ատամ տա-խի քէնտի ամէլինտէն թանբլբր։ Պիզ մէզքիր նիսխէմիզտէ, պաշ-գա պիր չէյ եաբմաեբպ, իլլա, թէրճիւմանը էֆքեարը նէչբ խտ-բէք, միլլէթիմիզի թէնվիր ու թէր-պիյէ իմմէքլիկէ գալգբշմբշ. վէ էօյ-լէ օլուուգլարընը, պիր չօգ ատամ-լարա եուխթուրմուշ օլան ճէնթբլ-մէնլէրին, նէ աեարտա չէյլէր օլ-ուուգլարընը, տիկին Արուսեակ կի-պի պիր զէվալը գատընա իթթիք-լէրի ճէնթբլմէնլիկին նագշ ու պէ-եանը իլէ, անպաթաբրմագ իսթէմի-չիզ տիր։

Պիլէն զաթլար բէք ալէա պիլիր-լէր քի. պիզ էօյլէ, եաշ եէրլերէ պատանլարատան, վէ զարազընա վէ պի էսաս օլարագ, պիր չէյտէն պահս իտէնլէրտէն օլմատբգ տան պաշգա, քէնտի գուստուրմուզու կէօրսէկիմիզ ատախ, անին-տէ կէրի ալմագլբդ մէրտիկինի իգ-բաղ իտէնլէրտէնիզ. վէ պիզի վէ եախօտ զաղէթամըզը սէվէն զաթ-լար տախի, պաշլբճա պու խատէ, վէ պու մէբտիք, վէ պու ֆազիլէ-թիմիզ իչին սէվմէքտէ, վէ պատիի թէսելլի վէ իֆթիխարբմբզ օլմագ-տա տբրյար։

Պիզ մէզքիր ինտաֆբզբդատան պահս իթթիկիմիզտէ, էօյլէ իս-թիւնքէօյիս պիր մալիմատ իլ զէ-բինէ եաղմաեբպ, իլա թէֆթիշ վէ թահգբգ իթթիքատէն ոսնրա եաղ-մրշ իտիք, չիւնքի, Անտոն Սագա-եանընն, կէրչի նէ մագուլէատն օ-ուուգունու բէք ալէա պիրմէքտէ ի-տիք իսէ ատ, պու ճիւմլէ իլէ տա-խի, պու մէբթէպէ պաեաղբբբգա վէ ինտաֆբզբդա տա, պէօյլէ պիր վա-գբթտա, զաղէթաճբլբդ սբֆտանբ-նը թաշբեան պիր ատամբն ճիւրատ իտէպլիմէսինէ ինանամատբզբմբզ-ատան, մութլագ սուբսէթատէ եա պիր եանբշբլբդ, վէ եախօտ պիր միւպա-լաղա օլմալը տբր չիւպհէսինէ զա-հիպ օլմուշ իտիք։

Տիկին Արուսեակ պիզէ մէզ-քիր մատատէյի նագլ իթմէքտէն սօնրա, վէ տահա քէնտիսի օտա-մբզտա պուլունմագտա իքէն, Լոյ-սուն միւէլլիֆի Դարանճեան է-ֆէնտի տէ կէլտիկինտէն, մէրգումմ հագբը օլուուզու հալտէ, օնա տախի իչի աչմբշ, վէ մէրգումմէյի սէօյ-լէթմիշ իտիք։

Պուհատան գաթինագալը, ֆիկրատ-սը կիւնիս, տիկին Արուսեակ, քէն-տի զէվալը դբզ չօճուպունան է-լինէ շու ամթիսէքի մէքթուպու վի-բէրէք, Սէմէֆճեան Ռօմանոս է-ֆէնտիյէ պիզէ կէօնտէրմիշ իտի, վէ օլ հէնկամատէ, միլլէթիմիզին էն ալիմ վէ էն քեամիլ զամբլա-բընատան, Հիսարլեան էֆէնտի եա-նընմբզուա պուլունմագտա իտի. իմ-սի, իլք կիւնիս մէրգումէտէն, Սէ-մէֆճեան էֆէնտինին իսմինի տա-խի իշիթմիշ օլուուզումուզատան, Հի-սարլեան էֆէնտինին հուզուրունտ-սա, մէզքիր լազբրտբնը աչա-լագ, հիչ եօյէ պիր ինտաֆբզբդ վէ մէրհամէթսիզլիք օլմբր մու-աճապա պունուն ասլը նէ՞ տիր, վէ սբհհէթի նէ՞ տերէճէլէրտէ տիր, վէ աճապա պիր մալիմատբրը վա՞ր մը աբր, տէյէրէք, Սէմէֆճեան էֆէնտիյէ սիւալ իթտիկիմիզտէ, մէրգումմ տախի, էլինի կէօքսիւնէ գօեարագ, պիզզատ քէնտիսի հա-զբր օլուուզու հալտէ տախի, մէր-գումմ ճէնթբլմէնիմիզ Անտունուն, զէվալը գատընատան բարս ալարբբ-նը, քէմալի էմնիյէթ վէ թագվիյ-յէթ լուզբէ սէօյլէմիշ իսի. վէ պիզատէ արթբզ իթթիմատ իտէրէք եազմագլբզբ, վաճիպէտէն տատ իթմիշ իտիք։

Պիրտէ պու բազար իրթէսի կիւ-նիս, Թէրճէմանը էֆքեար նամ օր-թա վագբքը զաղէթատա, տիկին Արուսեակ իգմասբյա, պիզէ գարշբ շու ամթիսէքի պիր բէտատյէ մէքթուպու կէօրիւրտիւյիս կիպի, ալթընտա տախի, Անտոն Սագա-եան իմզասբյա, ալէյհինտէ, վէ Ագապեան վարժարան ալէյհինտէ, պիր թագբմ հէզէեանբար օգունմուշ տուր։

Տէկէն Արուսեակը էֆէնտիյէ պէտ կէօնտէրմէկ Դէրճուսուն սուրէրի։

. . . Խմբագիր,

Անհաստիկ ես ալ չգիտեմ ինչ տեսակ հիւանդութենէ բռնուելով՝ անկողնոյ մէջ կը տանջուիմ յուսա-հատ լքեալ և ամենաթշուառ. այս առաւօտ ձեզի ըսած տեղս գացի ի-մաց տալի իմ խեղճ վիճակս, բայց բաղրովին անտարբեր եղան առանց դարման մը բներու. և եթէ այս վի-ճակիս մէջ մնամ անօթութենէ պի-տի մեռնիմ. ուստի իմ բոլոր յոյս-ձեր կարեկցութեան ու գթութեան-ը վրայ դնելով փրկութեան միջոց մը կը խնդրեմ ձենէ՝ ազատարարդ իմ, գթացէք ինձ և ազատեցէք այս սոսկալի թշուառութենէն։

Մնալով խնդրանացս ակնկալ

Աբրահամ Պէշիրեան

Իշրէ Թերճիմանը էֆէնտիս տէր է-տիկին Տէկէն Աբրահամը Դէրճուսուն է, Անտոն Սափեանը եաշարբբբնը ունէր վէ Ռէտիլ սրբերի։

«ՁԱՄԱՇԸՐՃԼԼԸԴՏԱՆ ՊՕՋՄԱ ԿԱԶԷԹԱՃԸ

«Սապբգ դերատանուհի Տիկին Արուսեակ Թարաֆբնտան տէրճի զբմբնտա աթիսէ-քի մէքթուպ մաթպատբզա իրսալ օրան-մուշ տուր։

Բերա, 9 օգոստ. 1880.

. . . Խմբագիր.

«Հինգշաբթի աւուր Մանրամէ էֆ-ֆար լրագրոյն մէջ կարդացի յոդ-ուած մը՝ որոյ վերջաւորութիւն Թէր-ճումէ արատնատիրոջն Անտոն էֆ-ֆ. Սագայեանի և միանդամայն իմ պատուոյս կը դպչի. այսօր սոյն նա-մակաւս հրապարակու կը յայտնեմ թէ՝ Մանրամէ էֆֆար խմբագրատ-ան հետ տեսութեանս միջոցին եր-բէք երկու մէճիա ինձմէ առաւ խօսք բրած չեմ, և ամենևին տուած չեմ՝ ալ(1). մանաւանդ թէ քանի անգամներ որ պատիւ ունեցած եմ իրենց դրասենեակն երթալով իմ վիճակիս վրայ ողբալ, այս ազգա-սէր երիտասարդներն զիս մխիթա-րելէ զատ՝ քանի քանի անգամներ Տիգրան և Անտոն էֆէնտիներն իմ ապագայիս նկատմամբ խորհելով ըսած են ինձ թէ՝ եթէ Ազգին կող-մանէ հանդանակութիւն մը չըլլայ, դնե՛ զիս ապրեցնելու համար ամ-

(1) Տիկին Արուսեակը, կէրէք պու մէքթուպտանա, վէ կէրէք պիզի եաղ-տըզը ամթիսէքի մէքթուպտանա իշար իթթիկի չու քէնտույէ կիւեա «պիր այրգ պաղամթարրմագլբդ» լագբրրբընատան ա-շիքեար ատիլաշբմագտա տբր քի, քէնտի-լէրի պիպյիս քէ կէօթէրէրէք էօյիւմ քիք խաֆիֆիլիկէ ի իճրա իթմէք իչին, զէվալը գատընա օ եօլտա պոշ խփալը վիրիլէր իմիշ։

(1) Պէօյլէ պիր էէնի-չիհիր, Մանրամ վէ Տօրսպ-տէրէսի սօգագլարընտա վի մէսկիտլիք խանէլէրինէ պիւյիմիշ, վ ասլա Թալիմ ու Թէրպիյէ կէօրմէմիշ օրան սբյբբզբն օլ մէքբուէ լիսանընատան, պու մէրթէպէ պիր բիսլիք չոգմասընա Թէտ ճիւպ իթմէյիզ, չիւնքի էն զիեատէ կի-բանպահա պիր պբբանթի լազէրինէ պիր էշէք սինէյի բիսլէ յէպիլիր իսէ ատ ենէ էլմաս էլմաս դալբբ։

Ցագաթ, եալընբզ չունա զիեատ թէտ-ճիւպ վէ թէէսսիֆ իտէրիզ քի, զաղէ-թաբընն քիրալաեբճբրբը պուլունան Տիգ-բան ճիվէլէքեան, քէնտի ֆամիլե սընճի-ուզագտան վէ եագընատան խբսբմբրբը ի-չինտէ, միլլ թիմիզին էն մութէպէր զաթ-լարընատան իք՝ էէքեր զաթլար, Ագապ-եան վարժարան չակիրտանընատան պիրի-էէֆերլէ եվլէնմիշ օլուպ, վէ մէրգում-լէրին իսմինթլէրի վէ ախլաբը համբէլէրի վէ թալիմ ու թէրպիյէլէրի ճիճեթլէրինի միֆթէէսիք պուլունմագտա պուուգլարը հալտ, հիչ տէյիլ իսէ օնլարատատա օլուու-ութամատեարագ, չորպաճբրը պուլունան Անտոն կիպի պիր էսէպրիզին, մէզքիր սաթբրլարընի տէրճիլ մուսատ իթ-միշ տբր։

(2) Էկէր Անտոն տէ՝ իլին ճանամատ պու սէօյլեսի կիրի պարտնի տէյլ, իսէ կէօրկսինին պիրլէ սէնտէ պիրիրին, եալ-նըզ պիր ատամ իմնա ըլլա խապաթնա մուգթէտիր օլապիլիր իսէ, պիզ ալմա-նէպտիտ, հէր նէվի մահճուպիյէթի գապուլ իթմէքլիկէ հազբրբզ։

(3) Բէզալիք պուանուն տախի կէօրկսի-նին էկէր պիտատ պիրինի խապաթ իսէ-պ՛ իր իսէ, այրի մահճուպիյէթի հազ-բբզ։

սական մը կապել տան(1)։ Ի՞նչպէս կրնայ որ ես՝ ինձի բարի խորհող այս անձանց համար Մանրամէ էֆ-ֆեար խմբագրատան այսպիսի պրժ-դալի զրպարտութիւն մը կրնեմ. հատարակութիւնը արդէն կրնայ դատել թէ՝ անոնք երկու մէճիսի կարօտ չեն։ Այն ճշմարտութիւնը հրապարակաւ յայտնելէս վերջ, խնդրեմ հրատարակութիւնէն ձեր մեծապատուութենէն։

Մնամ խորին յարգանօք

Աբ. Պէշիրեան

«Մանրամէի էֆքեարնամ հէզէ-յան զաղէթասընբն սահիպի իմթի-յազը պուլունան Կարապետին, կէ-չէն բէնչէնպէհ կիւնբի զաղէթա-բնատա ալէյհինտէ զաղէթաճբլբդ սիլքինէ ատա եազբշմագ պիր թա-գբմ հէզէյան վէ միւֆթէրիսթատա պուլունտուղու կէօրիւրմիշ տիր։ Պու Կարապետ վաղիֆէսի միւդթէ-զասընճա կաղէթասընտա հատատա վէ միւթատատը միւֆիտէ տէրճ իտէճէք եէրտէ, պունա ապա է-հէմմիյէթ վէրմէյիպ, հէման էօ-թէտէն պէրու միլլէթին էն մուազ-զամ վէ էն զիյատէ ֆէտատքեար պուլունան զէվամը ալէյհէրինտէ իֆթիրարատա վէ պէտզէպանլբգ-տա պուլունմայը քէնտիսինէ պիր մէսլէք իթթիխաղ իթմիշ օրտուղուն-տան, պու տէֆտա ճճիլլէրի ալէյ-հինտէ տախի վագբ օրան հագա-բէթ վէ իֆթիրարատանընա ատա թա-ճճիպ իթմէքտիր։

«Մէրգումմ Կարապետ պէտզէ-պանլբգ իթմէյի քէնտիսինէ պիր մէսլէք իթթիխաղ իթմիշ ատիրք. էվվէթ. չունքի, չիմտիյէ դատատ-ալէյհինտէ պուլունտուղու զէվամ-տան պիրի իրթիքեատ իտիպ ատ քէնտիսինէ մուդատպէլէտէ պուլուն-մատբզընատան, մէրգումմ հարհար կէօյա պու զամբլբբ ճէվտպ վէրէմմէ-յօրլար էֆքեարընա զահիպ օլա-բագ, պիր թարաֆտան հէզէյան-լարընա թագվիյէթ վիրմիշ վէ մէյ-տանը հէզէյանը զաղթ իթմիշ, վէ համթթա պունու քէնտիսինէ պիր չէրէֆ տատ իտէրէք միւֆթէիիր օլմագտա պուլունակէրմիշ տիր։

Աճիզլէրի տախի մէրգումուն ալէյհինտէ վագբ օրան շու հագա-բէթ վէ իֆթիրարընա ատա էհէմ-միյէթ վէրէրէք ճէվտպա իրթիքեատ իթմէքէճէք իսի իսէմ ատ, տերճի իրթիհատը իլէ կէօնտէրիլէն վէ պատատ միւնտէրիճ պուլունան ըէտտիյէ պէնի տախի պիր գաչ սէօղ սէօյլէմէեէ, վէ պու միւֆթէրիսնին նէ ալալագ սահիպի վէ նէ այարատա ատամ օրտուղունու (էկէր պիրմէ-եէն վար իսէ) պիլմիրմէեէ մէճ-պուր իթթի։

«Մէրգումմն իտտալարընատան պի-րի տախի ումում խոլգ ֆէնա օրտ-ան ճագ քէնտիսի տօղրու, տալիհ վէ թէօվֆէյէր օրատն, հէման Քրիս-տոսուն առաքեալը օրտուղու իտ-տատատը իտուկինտէն, դիրատէ տերճ իտէճէյիմիզ պիր գաչ տամբրբյար պուլունն աքսինի իտատթ վէ քէն-տիսի ատճագ Սագայեանին պիր շա-կէրտի օրատուղունու պէեան իտէճէք տիր։

«Էվվէլա սօրարբմ քէնտիսինէ քի, պունատան պիր գաչ սէնէ էվվէլ Ա-գապեան վարժարան նամբ իլէ պիր մէքթէպ թէէսիս իտուպ, հալ պա-քի պու մէքթէպ տէյհինտէ տիբ. իս տիրիս լագբրարբյար սէօյլենմիշ վէ քէնտիսինէ ատ ուլդուսնատ Հարէքեատմատ պուլունտուղու ա-լէմէ չամ օրտնմուշ իսէ ատ, քէն-տիսի պու լագբրարբյարա ատֆատ-թարար վէ պէտզէպանլբգ բարբա ճէ-

(1) Տիկին Արուսեակը, կէրէք պու մէքթուպտանա, վէ կէրէք պիզի եաղ-տըզը ամթիսէքի մէքթուպտանա իշար իթթիկի չու քէնտույէ կիւեա «պիր այրգ պաղամթարրմագլբդ» լագբրրբընատան ա-շիքեար ատիլաշբմագտա տբր քի, քէնտի-լէրի պիպյիս քէ կէօթէրէրէք էօյիւմ քիք խաֆիֆիլիկէ ի իճրա իթմէք իչին, զէվալը գատընա օ եօլտա պոշ խփալը վիրիլէր իմիշ։

տէ, բէք ուզուն սիրէճէյինտէն վէ զաթէն բէք չօգլարը ումումէն մալիսմի օլուպ, մսթպուսթ վա-սէթաբը իլէ նէչրի գսպիլ օլամա-եաճաղընտան, վէ պու գատարը սա քէնտիսինն հայսիյէթինի պիլ-մէյէնլէրէ պիլտիրմէեէ քեաֆի ի-տուկինտէն, անլէրին նէչրինտէն սարֆը նազար իտէր, վէ պունու եաղմամոան մագսէտ՝ մահզա «տէնքսիզէ տէնքսիզլիյինի պիլ-տիրմէք՝ էօքսիզէ գաֆթան պիչ-տիրմէք տիր» նամ տարպը մէսէլէ իմթիսալ իթմիշ օլաուզունու Թէր-ճէմանը էֆքեար գարիունընա պէ-եան իսէրիմ։

«Ումարըմ քի մէրգում Կարապետ՝ պալատէքի մէքթուպու օղուեա-բաղ իթմիյի իֆթիրալարը ճէրհ օլունաուզունու կէօրիւբ, վէ գա-պահաթընը իթիրաֆ իլէ ութանը (էյէր էլինեէ իսկ), վէ պիր տա-հա էօյլէ օլուբ օլմազ իֆթիրալար նէչը իլէ ումումուն գահգահաքընը վէ պա խուսուս նէֆրէթինի իւզէ-բինէ տավէթ իմմէզ՝ լաքին պու-նունա պէրապէր կիւնահ՝ գօրգա-նա, այբա՝ ութանանա։»

Անոն -գ-ուն

(Թէրճիմանը էֆէնտի)

Պու ալէմոէ, պիլէրէք վէ եա-խոտ պիլմէյէրէք, վէ իսթէյէրէք վէ եախոտ իսթէմէյէրէք, պիր ա-տամէն տիկէր պիր ատամա հա-գարէթ վէ իֆթիրա իթտիկի, վէ տ-լէյհինտէ եալան սէօյլէտիկի, կէրչի տայիմա օլմուշ տուր վէ օլուր, վէ կէօրիւլմիւշ տիր վէ կէօրիւլիր, նասրլքի հէրքէսէ պիլիր, հալ պուքի, պու մէրմէպէ եալան վէ իֆթիրաեա, պիր զաղէթա տէրուս-նինտէ ճիւրաթ իսիրտիկինին էմ-սալի, զանն իսէրիզքի, պու կիւ-նէ դատար կէօրիւմիւշ պիր չէյ տէյիլ տիր. պու չէրէֆ ու իֆ-թիխար, վէ պու մէրալիք վէ գահ-բամանլըգ, եալընըզ Թէրճէմանը էֆքեարատա, վէ Անոն Սագաեան իլէ Տիգրան Ճիվէլէքեան տա գալ-սա ճայիզ տիր։

Մէրգուման ճէնթըլմէնլէրէ թէ-չէքքիր իսէրիզքի, հէյլէ հիմմէթ-լերիյլէ, չիմտիյէ գատար, տէյիլ պիրմէսիկիմիզ, իյա խաթրը ու խէ-եալըմըզատան պիլէ կէչմէմիշ օլան չարգընճա հալէրիմիզի, կէրէք պիզէ վէ կէրէք միլլէթիմիզէ խա-պէր վերէրէք, պիլիրիք պիր խըս-մէթ իթմիշլէր տիր. եալընըզ չու-նա էսքի իսէրիզքի, չիմտիյէ գա-տար սիրքիթ իսիպ տէ, անճագ պիզիմ քէնտի ինսաֆզըզ յարընը նագշ ու պէեան իթմէմիզէն սօն-րա, զահիրէ իրսաճա հիմմէթ իթ-միշլեր տիր, չէօյլէ քի, եկեր մէղ-քիւր հալէրինի խապէր վերմիշ օլ-մասա իմիշիզ, պիզիմ տէ չարգն-ըզգարընը կիզլիտէ գալաճագ իմիշ։

Ամֆէրին ճէնթըլմէնլէր, ամֆէ-րին զաղէթաճրլար, վէ ամֆէրին միլլէթիմիզի թէրպիյէ վէ թէնվիր իթմէքլիկի տէրիհտէ իմմիշ օլան ֆաղըլ, վէ քեամիլ, վէ տօղրու եաղար վէ տօղրու սէօյլէր զաթլար։

Վագասա, պիզ չօգ տէֆա, չօգ-լարտան կէօրմիշ օլաուզումուզ հագարէթլեր, վէ իշիթտիկիմիզ իֆթիրալար վէ եաղանլար իշին, իւ-զերիմիզտէ հիատէթ հիսա իթմիշ, վէ իսպարը հիատէթ տասի իյլէ-միշզիզ տիր. լաքին սահիհէն սէօյլ-բիզքի, մէղքիւր Անոն Սագաեանը պու եաղանարընտան տօլաեր, զէր-բէճէ հիատէթ տույմամըշզըզ ադը, վէ հաթթա, պիր տէրէճէյէ գա-տար տա, սահիհէն մէմնուն վէ մէղարար օրմուշզուզ տուր. չունքի, պիզիմ եիկիրմի օթուզ սէնէլիք էօմրիմիզ, հէմման թէքմիլ միլլէ-թիմիզէ, վէ Իսթանպոլ խալգընա, վէ հէր միլլէթէ մանիմ օրտու գ-տան պաշդա, հէյլէ թէքմիլ հէմ-չիհրիյրիմիզ իսկ, պիզիմ հէմման հէր կինընքի վէ հէր տատթ քի Էմ-բրիւմիզ, վէ ատրըմզա, վէ ապա-ու էճատատրմըզա վագըֆ պուլուն-մագտա ադրլար. տահա ալէյհի-միզտէ, էօյլէ վէ օնա եագընը պիր չէյ տէյիլ, իլա էօյլէ պիր չէյ-ի տօլաեբտան օգշար հալ վէ հարէ-քէթիմիզի կէօրմիշ, պիլմիշ, իշիթ-միշ, ինանմըշ, վէ լիսանա ալմագ-լըզա իրթիքեաղ իթմիշ, եալընըզ պիր ատէմ պիլէ կէօրիւմիւշ վէ իշիտիլմիշ տէյիլ տիր, վէ հէմ-տէ, պունատան սօնրա տախի, քէ-մալի շէրէֆ ու իֆթիխար իլէ սէօյ-լերիզ քի, զապրէ կիրէճէկիմիզ կիւնէ գատար տա իշիտիլմէէճէք տիր. վէ էֆքեարճա պինլերճէ տիշ-մէնլերիմիզ պիլէ պուլունա, թէք-միլ միլլէթիմիզ, վէ տիշմէնլերիմիզ պիլէ, ախլագը համիտէմիզ ճիհէ-թիյլէ, հիսանի չէհատէթլերինի, տալա էսիրկէմէյէճէքլեր տիր. վէ հիչպիր չէյ պիզիմ զիբրիմիզի էպէտի դբլ-մագլըզա պիր մէտարը քեաֆի սա-երմասա պիլէ, եալընը ախլագը համիտէմիզ վէ ֆաղիլէթիմիզ, քէ-մալի էմնիյէթ վէ իթիդատ իլէ սէօյ-լերիզ քի, քեաֆի օրտաճագ ադը։

Պու ճէնթըլմէնլէրին, պու մէր-թէպէ իֆթիրա վէ եարանլարընտան, կէրէք չիմտի, վէ կէրէք իսէրուտէ, հէր էհլի ախզդամ վէ սահիպ ինս-ատֆ. լաեըզըյա անչեատպիլէճէք տիր քի, պիզ վագթիմիզտէ, միլ-լէթիմիզէ խըտմէթ իտիպ տէ տօղ-բուլուզու սէրպէսթճէ սէօյլէմէքլիք մէսէլէքինի թութտուզումուզ իշին, նէլէր նէյէր չէքմիշ, վէ նէ գատար եալանարտա վէ իֆթիրալարա ուղ-բամըշզըզ ադը։

Եվվէթ, պիզ մէրգուման ճէն-թըլմէնլէրին, մէղքիւր հէղէեան-լարընտան տօլաեր ասա կիւճենմէ-տիքտէն պաշդա, մէճմուն տախի օրմուշուզ տուր, ֆագատ, տօղրու-սու եալընը պիր չէյ դիեատէսիյ-լէ էսէֆիմիզի մուճիպ օրմուշ տուր վէ օրմազտա ադը, շէյլէ քի, եի-կիրմի սէնէտէն պէրու գուհուրա կէլմիշ օլան խըզմէթլէրիմիզէ գա-շընըզդ, իշթէ մի քեաֆատ օլարադ, պիր թագըմ ատամարատան կէօր-տիւկիւմիւզ հագարէթլէր էլվեր-մէմիշ տիր տէ, պիր տէ օնըարտան ճէոարէթ ալարադ, Անոն Սագա-եան կիպի վէ Տիգրան Ճիվէլէքեան կիպի իքի ճիզմիթլէր էլ էյէ միրե-րէք, վէ պիրիսի ազդատէրլիք մաս-քէսինի կիլինիպ, վէ տիկէրի տասի կիւնա Գամանլիքլիքաէն պիզիմ քի-լիսէյէ տէօնէրէք (1), լաեըզըյա պիր տիւզեաղմադ օգումագ պիլմէ-տիքլէրի, վէ չան ու չէօհրէթլէրի, վէ «Մել» հրեեթլերի շու հարտէ օ-տուզու թագտիրատ, միլլէթ զաղէ-թասը օրմուշլար ադը, վէ բաթրիգ-խանէմիզէ վէ բաթրիկիմիզէ խըս-մէթ իթմէկէ, վէ միլլէթիմիզի թէն-վիր ու թէրպիյէյէ գագըշմըշլար, վէ չօգլարտանտա չօգ զայրէթ վէ չօգ հավայյէթ կէօրմիշլէր տիր...։

Կէլէլիմ եինէ շիմտի, տիկին Ա-բրահամակ բարատը մէսէլէսինէ, զա-բիպ եէրի չարատը ադը քի, Անոն Սագաեան, ոէքիզ կիւն զարֆըն-տա, պիզէ գարշըլըգ օլարադ, մէր-գումէտէն էօյլէ պիր բարա ալմա-մըշ օլտուզունու պէեան իլէ, պի-զի թէքզիպ իտէճէք եէրտէ, օլ կիւնէ գատար սիբքիթ իթմիշ. վէ օլ կիւն տախի, քէնտի լիսանը յա, էօյլէ պիր բարա ալմամըշ օլմասընա տայիր, հէչպիր լուզէթ պիլէ սէօյլէ-մէքլիկէ ճէոարէթ իթմէյիպ, ան-ճագ մէրգումէտէն էօրֆէն ալմըշ օլտուզու պիր բէտատիրէն պուլունմագ-տա վէ էկօրիւմէքտէ տիր։

Իմտի եալընը պիր դաշ ատալը-գասընը տախի պէեան իտէլիմ։

Խապէր ալտըզըմըզդա էկօրէ, Բէօբրիս իւզերինտէ զաղէթա սահ-մագտա օլան զէվալլը ալիլ Թորոս աղատան 3 մէճիտ, վէ պիր ֆագըր սահթճրատան տախի, եալընը պիր դշ. աբարմըշ ադը։

Մանրանկօղուն պիրինէ, թամիր իթմէք իւզրէ պիր գանաբէ վեր-միշ, վէ բարատա պէտէլ իլանընա տէվամ իթմէտիկինտէն, մէրգում տա հալդէ գանաբէյի վերմէմիշ տիր. վէ պիզիմ չբվալէ Անոն է-ֆէնտի մի տիսէք, պէյ մի տի-սէք, բաշա վէ ըրէնս մի տիսէք, նէ տիսէք, զէբրէճէ գօրգմանա-բադ վէ ութանմանատարադ, «էֆէն-տիմ, գանաբէմի զապթ իթմիշտ վերմէեօր» տէյէրէք զապթէյէ վերմիշ, վէ մէրգում տախի քէյ-ֆիյէթի նազլ ու պէեան իյդէտի-կինտէն, պիզիմ ճէնթըլմէն, քէմա-լի ըէզալէթլէ, մէրքէզտէն գօվալ-մուշ տուր։

Հէրէ, զէվալը տիկին Արուսեա-կըն, պագը գալան իբի մէճիտիյէ-սինի, հէնուզ վիրմէմիշ օրտուգատան պաշդա (1), նասրլքի, մէրգումէնն պիզէ վերտիկի սօն մէքլուպատա ի-շար օրտնմուշ տուր, եարամ մէճի-տիյէյէ ալմըշ օրտուզու պիր մսի-կէօպիկինու տախի, պիրա ինսաֆ-ալթը նէֆէր քէսան նէզտինտէ, մէղքիւր մէյթատու կէօսթերէ-րէք, թէքրարէն սիսալ իթմիշ, վէ թէքրարէն ալդի չէհատէթի ալ-ըագ, մէրգուման ճէկթրմէնլերին, մէղքիւր ալտըզըմըզը տէրէճէսի-նէ, հատտէն զիեատ թէճճիւպ էյլէմիշլիզ տիր։

Իշթէ շիմտիյէ գատար սէօյլէ-տիքլէրիմիզտէն աշիքար անլա-շըլմագտա ադը քի, պիզիմ օլպապ-տէ եաղտըզըմըզ, քեամիլէն սահիհ տիր, քիպարդատէ ճէնթըլմէն, վէ միլլէթիմիզ վէ քիլիսէմիզ մուճիպլի իֆթիխարը ճէնթըլմէն Անոանու-մուզ, տիկին Արուսեակատան, իւչ տէօրթ տէֆատա, իւչ մէճիտիյէ վէ պիր չէյրէք տօլանտըրմըշ, վէ պիր տիւրլու վիրմէմիշ տիր, վէ մէրգումէտէ ճանը եանարադ պու-նու կէլիպ պիզէ նադլ իթմիշ տիր, վէ Լայսան միւէյլիֆի Գարամանճ-եան էֆէնտիտէ հալդը պուլունուպ իշիթմիշ տիր, վէ ֆէրատատը կիւնիս Ռօմանոս էֆէնտի, Հիսարլեան է-ֆէնտի նէզտինտէ շէհատէթ վէ թատիդ իյդէմիշ տիր, վէ պատէ-հու տախի շու շէհատէթինի թէ-քէրրիր իթմիշ տիր։

Պիզ զանն իսէրիզքի, պիզիմ եաղտըզըմըզդան հարֆ պէ հարֆ սահիհ օլուպ, վէ մէղքիւր ըէատիյէ մէքթուպունունատա պիր էօրֆ էսէրի պուլունմասը, զանէն ըէվիշի հալ-էրատէն, վէ մէղքիւր մէքթուպուն եաղըրբշը թարզընատատա անլաշըլ-մագտա տրը. ֆագատ, տրթիյէ մալ կէօզմիս չըգարը, տէրէր, տարպը մէսէլ տիր, պունարը տա-խի քեաֆի սայմանարադ, շու տ-թիսէքի տիկին Արուսեակը սօն մէքթուպու իլէ, Ռօմանոս էֆէն-տինին մէքթուպլարընը տէրճ ու պէեան իլէ, արթըգ պաշդա պիր չէյ սէօյլէմէյիպ, ումումէ էհալինին, վէ պէլլուսուս էհլի տիդդատ վէ սահիպ ինսաֆքն, նաղարը տիդդատ վէ մուհաքէմէսինէ իհալէ իսէրէք իդթիֆա իսէրիզ։

Պու ճիմլէ իլէ, շունու տախի իրավէթէն պէեան իսէրիզ քի, պու ճէնթըլմէն Անոանուն, տահա պու-նա էմալ իշլէրի չօգ տուր, վէ քէնտի տեարքնատա տատամ, Խթան-պօլատա բէք նատիրէն պուլունմագ-տա վէ կէօրիւմէքտէ տիր։

Իմտի եալընը պիր դաշ ատալը-գասընը տախի պէեան իսէլիմ։

Խապէր ալտըզըմըզդա կէօրէ, Բէօբրիս իւզերինտէ զաղէթա սահ-մագտա օլան զէվալլը ալիլ Թորոս աղատան 3 մէճիտ, վէ պիր ֆագըր սահթճրատան տախի, եալընը պիր դշ. աբարմըշ ադը։

Մանրանկօղուն պիրինէ, թամիր իթմէք իւզրէ պիր գանաբէ վեր-միշ, վէ բարատա պէտէլ իլանընա տէվամ իթմէտիկինտէն, մէրգում տա հալդէ գանաբէյի վերմէմիշ տիր. վէ պիզիմ չբվալէ Անոն է-ֆէնտի մի տիսէք, պէյ մի տի-սէք, բաշա վէ ըրէնս մի տիսէք, նէ տիսէք, զէբրէճէ գօրգմանա-բադ վէ ութանմանատարադ, «էֆէն-տիմ, գանաբէմի զապթ իթմիշտ վերմէեօր» տէյէրէք զապթէյէ վերմիշ, վէ մէրգում տախի քէյ-ֆիյէթի նազլ ու պէեան իյդէտի-կինտէն, պիզիմ ճէնթըլմէն, քէմա-լի ըէզալէթլէ, մէրքէզտէն գօվալ-մուշ տուր։

Հէրէ, զէվալը տիկին Արուսեա-կըն, պագը գալան իբի մէճիտիյէ-սինի, հէնուզ վիրմէմիշ օրտուգատան պաշդա (1), նասրլքի, մէրգումէնն պիզէ վերտիկի սօն մէքլուպատա ի-շար օրտնմուշ տուր, եարամ մէճի-տիյէյէ ալմըշ օրտուզու պիր մսի-կէօպիկինու տախի, պիրա ինսաֆ-

(1) Պիզիմ քիկիսէյէ էօյլէ պիր արբզըզն կէլմէսինէ, զաթէն պիզ ութանըպ էսէֆ իթմէքլիկի պօրճու պուլունտուզումուզ հալտէ, էօթէ թարաֆտան մէրգումէսէ, «ատամ սէնտէ, հըրս իլէ պիր խալթ ադը կէնտիմ» ամանչատ իրճ։

(1) Տիւքի կիւն եարըմ մ. ճիմիյէ վիր-տիկնի խապէր ալմըշզ ադը. տիմէք սիր քի, չու գատար ըէզալ թատն սօնրա տա-խի, պիչարէ գատընը բարաընը, հալէա թէքմի վերմէմիշ տիր. չ՚գ ինսաֆ, վ. չ՚գ կիւզ տուրէք։

վէ պիրա հաեա տարարմըշ ադը. վէ զայրիհիմ, վէ զայրիհիմ. վէ պու-մագտուէ պիր ատամտա, հալէա էր-մէնի միլլէթինտէ, զաղէթաճրլարդ սրֆաթընը թաշրմագտա ադը։

ՈՐ ՈՒՆԻՑԻ ԱԿԱՆՋՍ ԼՍԵԼՈՑ՝ ԼՈՒԻՑԷ։

Ինշաալլահ, էհվայէթլու, նէզա-քէթլու, թէրպիյէլու, հիճապլու, նամուսլու, չէրէֆլու, չէօհրէթլու, ինսաֆլու, մէրհամէթլու, ասրլզա-տէ, քիպարզատէ, ալիճէնապ, վէ ուլուվվի հիմմէթ վէ սահիպ սալա-վէթ ու հավայյէթ Սապ տեան էֆէն-տի հապրէթլերի, պու եաղարլար-ըրմըզը տախի ճէրհ ու թէքզիպէ հիմմէթ իլէ, երինէ պիղի տէ իսպա-թէ մէճպուր իտէճէք տիր։

Նասրլ քի սէօյլէտիք, պիզիմ զաթէն եաղմըշ օլտուզումուզ քեա-միլէն սահիհ օլուպ, վէ տիկին Արուսեակատան էօրֆէն ալմըշ օլտու-զու մէքթուպու ճէրհէ, չիմտիյէ գատար իպրազ իթտիկիմիզ չէհա-ատէթէր քեաֆի, վէ սահիհլիքատ քէնտու քէնտույլ կէօսթերմէ քատ իսէ տէ, իլավէթէն, շու տթիսէ-թի տիկին Արուսեակըն իֆատէյի վագատա մէքթուպույա, Սէաէֆ-ճեան էֆէնտինին թատիզնամէ-սինի տախի ատրճ ու պէեան իսէ-լիզ։

12 օգոստ. 1880

Մեծ. խմբագրապետ Մանզումէյի էֆքեար հատընտիր և ազգօգուտ լրագրոյ,

Հատատի էք արդէն թէ ձեր առ նուատատս ցուցուցած մարդա-սիրութեան միշտ երախտապարտ եմ, առաջին անգամ դուք դիս մ-խիթարեցիք իմ այն ցնորեալ վի-ճակիս մէջ երբ եկայ ձեզ ըսել յու-սահատ եմ և կուզեմ այս կեան-քիս վերջ տալ... և զուտակս ձեզ կը յանձնեմ. այն ատեն գրիչն ձեռ-քերնիդ առնելով ամենուն յայտ-նեցիք իմ վիճակս... այսօր ձեր քաջալերութեան շնորհիւն է որ իմ առողջութիւնս վերագտած եմ և կապրիմ. յուսով և աղօթեմ այն ամեն բարեգութ անձանց որք իմ դառն վիճակիս մէջ օգնեցին ինձ և կօգնեն ու պիտի օգնեն ինձ իմ երկու զաւակներս ապրեցնելու մա-սին. պարտ անձին կը համարիմ մին-չեւ վերջին շունչս ազօթազ լլալ ընդհանուր Հայ ժողովրդեան բա-րօրութեան։

Մեծ. խմբագրապետ տէր, դուք իմ բարերարս կը համարուիք, ուս-տի ձեզ կը պարտիմ միայն ճշմար-տութիւնը խոստովանիլ ամենայն ան-կեղծութեամբ. ձեր գրատեղեակին երբ այն օրն եկայ, ուր առջի իրի-կունը իմ զաւակիս հետ անօթի մը-նացած բլլալս յայտնեցի, ու դուք իբրեւ եղբայր մը՝ ծախած տեղս-տակը լմնցա՞ւ հարցուցիք, այն ա-տեն յայտնեցի ձեզ թէ մի քանի հոգիի տակ տուած եմ և անոնք ալ չեն 'ի տար, և յայտնեցի թէ այս կարգէն է նաև Անոն Սագա-եան որ եկեղեցւոյ մէջ երբ ես մը-նացեալ 4 Օմ. ոսկիս Բերայի Թաղ-խարհուրդէն առի, Պ. Անոն հետս մէկտեղ տունս գալով, ուր ներկայ էր Պ. Ռօմանոս Սէաէֆճեան, երկու մէճիտ տուի նորա իբրև փոխ, սոյն իրիկունը նորէն եկաւ մէկ մէճիտ մէկ քառդ և ակնոցս միանդամայն, երբ տունէն դուրս ելաւ Պ. Սէաէֆ-ճեան որ այս տղան աղէկ կը ճանչ-նայ եղեր՝ հարցուց թէ ինչու տակ կուտամ այս տղուն, յայտնեցի ի-րեն թէ ամենեւին իրմէն ակնկա-լութիւն մը չունիմ, բայց միայն իր խմբագիր մը գտնուելուն համար, իմ ըրած պատիւս, քանի որ Թէր-ճէմանի գրատունեակին կերթամ ինձ պատիւ կը տան, և երբ իմ վիճակիս վրայ կողքամ դիս միխիթարելէ զատ մանաւանդ Տիգրան էֆէնտի Ճի-վէլէկեան կը խոստանայ ինձ որ ե-թէ ազգին կոչմէն հանդանակու-թիւն մը չբլլայ, դիս տպրեցնելու մասին ամենայն մը կապել տայ։ Պ. Սէաէֆճեան այն տեսն սրտի նեղութեամբ բաւ ինձ թէ, այս տղան բանի մը օգուտ չունի, և թէ այս տեսակ զէշ բնաւորութիւններ ունի (տրտինքն գալ գաչ) այն ա-տեն զղջացի իմ տակ տալուս վրայ ու այն գիշեր դացի հաճի պապա-յին խանութը ու Պ. Անոանը տեսայ ը անկից կանցնէր, ըսի իրեն թէ այս գիշեր տակ մը չունիմ, զաւա-կըս հիւանդ է. հիմայ կուգամ ը-սաւ ու չեկաւ. հետեւեալ օրն Թէր-ճիւմանի գրեսենեակն դացի ու գոր-ծին եղելութիւնն յայտնեցի և ը-տակ չունենալս, այն ատեն Տիգ-րան էֆէնտի գթալով մէկ մէճիտ և մէկ քառդ տուաւ ինձ ու ը-սաւ թէ Պ. Անոանէն ասրպաղրու-թիւն մը առնիմ իրեն որպէս զի մեացեալ երկու մէճիտն ալ տայ։

Հետեւեալ առտուն Պ. Անոան ե-կաւ ինձ, խնդրեցի իրմէն որ թուղթ մը տայ. չէ ըսաւ, ես կերթամ և այս երեկոյ կը բերեմ. այնուհետեւ երեք օր չերեւցաւ. ատոնք ձեղի չըսի, որովհետեւ ես հիւանդ էի. այն օրերն դուրս չելայ. օր մ՚ալ յան-կարծ եկաւ ուր երկու հիւր ունէի Օննիկ Սրմաքէշեան և Հայ ազգթօր մը ուր դաւակս նայելու համար ե-կած էր. յանկարծ պօռալով կանչե-լով նստէ՛ սրտերդն և գրէ՛ Մանզումէ-ին դէմ ըսաւ. ըսի թէ արդէն պատ-բաստուած եմ գրելու, բայց ատա-բան չեմ կրնար գրել. առի գրիչն և սկսայ գրել. չէ պօռաց, բաղաղովին երկու մէճիտ չեմ տուած պիտի գրես. ես ըսի այն ատեն, ազայ ձգէ՝ որ ես գիտցածիս պէս գրեմ ճշմարտութիւնը. չէ պօռայ կրկին, չենէ հիմայ կերթամ ու... կըսեմ ըսաւ, ես այն ատեն հիւրերս երեսը նայելով ըսի թէ ատա կրնամ գրել, այն ատեն Պ. Օննիկ աչք ըրաւ թէ գրեմ. ես այն ատեն ըսի թէ Պ. Օննիկն պէտք է Թէրճիւմանի տանի այս նամակն. այս՝ ըսաւ ու նամակը գրեթէ մէկ տող գրեցինք։ Պ. Օն-նիկն հետ գացին, կէս ճամբան Պ. Օննիկն ձեռքէն նամակն առնելով ինքն տարեր է. ահաւասիկ ամե-նայն ճշմարտութիւն ձեր առջեւ խոստովանելէս վերջն կուգամ խ-նդարհաբար ձեր նիրողամտութիւնը խնդրելով յամամայս հրապարակաւ զձեզ ատա հանելուս մեղայ կըսեմ, և եթէ այդ աղայն իմ պատասխ ա-բատա բերելու խօսք մը ընէ, ես գի-տեմ թէ ինչպէս իրմէն կարող եմ իմ անարատ պատիւս պահանջել, հրատարակեցէք զայս, եթէ կարող է բան մը գրել, գրէ...։

Արուսեակ Պէշիկթաշ

. . .

...Խմբագիր,

Անցեալները Արուսեակ Պէշիկթա-եան ատարագրութեամբ նամակ մը տեսայ Թէրճիւմանը էֆքեար լրագ-բին մէջ, որուն պարունակութիւնն էր Պ. Անոան Սագաեանի 2 կամ 3 մէճիտ փոխ առած չբլլալը, սակայն նոյն փոքրիկ փոխառութեանը ես անձամբ ականատես բլլալով կը վկայեմ թէ այդ ստակը առած է քիչ ժամանակէն վճարելու պայմա-նաւ. բայց յայտնեմ Պ. Անոան Սա-գաեանէ ես պահանջեցի նամակա-գիր տիկնոջ թախանձանօքն ու խնդրանօքը։

Այժմ արդարև սոյն փոխառու-թեան յայտնի կամ վաւերացեալ վկայութիւն մը չկայ, սակայն զար-մանալին այս է որ Թէրճիւմանի հր-ատարակիչն ալ սոյն եղելութեան քաջածանօթ բլլալով, ինչպէս կը նուաստանայ 'ի պատիւ լրկանուամբ և եթէ խմբագրին՝ ատատթիւն մը իրր ճշմարտութիւն հրատարակելու. ակէ աւելին ձեր դատողութեանը թողլով, Մնամ յարգանօք

15 Մարտ 1880 Ռ. Սեւէֆեան

Պէշիկթաշ

ԻԼԱՆԱԹ

ՏՕԳԹՕՐ ԱՇՎԱԶԵԱՆ

Տօղթօր Ա. յմազեան Լֆէնտի, Իսթանպոլսոյ Ազգերայ ճառատէսինտէ Բրամվայ մերքէզի գործչութեան վաղը 225 Նիւմերօյու խանէսէ հէր կիւն պուլանարագ, քէնտույէ մի բոճատաթ խաէն քէյֆիպզերի գապուլ էյլէմէքտէ տիր։

ՏՕԳԹԼՕՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ԼՖ.

Պիր գաչսէնէսէն պէրու Գասրքէյիւնտէ իգամէթ իթմէքտէ օլան Տօղթէօր Ս. Յակոբեան էֆէնտի, պուհանան սօնրա հէր տարը վէ ճիւմլա կիւնլէրի սաաթ 6 սան 8է գասար, Պաղճէ – Գարա ճառատէսինտէ վաղը 18 Նօմէրօյու Մէրամէթճեան էճզախանէսինտէ պուլունարաք, քէնտուսինի միւրաճատաթ խէնխամաթլարընը էրիի թէհսիլլերինէ պագաճագ տիր։ Ֆուդարաեա մէճճանէն։

Մ. ԺՕՋԷՖ ՀԻՍԱՐ ՎԷ ԲՕՄԲ. ՄԱՂԱԶԱԼԱՐԸ

Պու մաղազալարան պիրի Գալաթասա թիրնէյ իթթիհազլէնէ վաղը օլուպ, վէ սիկէրի սահի եւնէ մէղքիւր ճառատէսէ վաղը վէ 69 Նիւմէրօ իլէ ճարաղգամ օլունուզու հարատէ, թէսթէ, տուզնա վէ եախօսթանէ իլէ ալէա բարֆիւմերի եանի գոյուլու էյլեա, թարաղ վէ էմնալի չէմլէր վէ էշեայի սայիրէ սոթբլմնագասա տիր։

Բարիզէն վէ Լօնտրանէն պիրինճի ֆապրիգալարը մանուլաթնասան քէզալիք ֆիլիչալար, չօճուգ օեունճաղլարընէն, օեան քեապատլարընէն էյվայի, վէ ժօպ վէ Պանկու նամ սիկարա քեսալարլարընի տէբօղիթօսու տուր։

Ֆիեամճա էհվէնիյէթ պուլունմագասա օլասուզու կիպի, բրիֆիքոեանի պիր ֆիեաթ սէօյլէնմէքտէ տիր։

Էրմէնիճէ վէ Ֆրանսըզճաեա ալինա պիր տէլիգանը, միթէգի պիր խանէտէ ակրա վիրմէք իմթէտիկինատէ, իպ թիքալար օլանըն մանպասամէզա միւրաճատաթ իմմէսի։

Զինկեանէ Գրզինը օն եէտինճի ճիւզի չէգմիշ օլուպ, վէ թէքմիլ թագըմ կէրէք մանպասամէզատա վէ կէրէք քիթապճըլարա սաթըլմագասա օլասուզունատա, վէ մէղքիւր քիթապը օգունանլարընի քէաֆֆէսի տահի թէլէզգրաֆ իսթէրք մէնիատէ գալմագասա պուլունատագլարընատա, կիւզէլ բօմանի օգումագ տրգու իսթէղէրինէ, իլթիլասընա հիմմէթլիլերինի տրգու վէ սոպէթի իսթէրիզ։

Ա Զ Դ

Նորարի Գազզիերէն—Հայերէն Բառարանին 13երորդ թերթը ևս հրատարակեցաւ։ Առ այժմ կանոնաւոր կերպով չարաթը մէկ թերթ պիտի ելնէ. իւրաքանչիւր թերթի գինն է 60 փարա արծաթ։ Դիմաւոր մեծերատոցին է Ֆրէնկեան գրատան առանցք, Ուզուն չարշը, թիւ 362. կը գտնուի նաև ամէն Հայ գրատան մառաց քով, Արշակ էֆէնտիի թըղթատաճառանոցը ի Գալաթիա, և Վայրի քով ի մեծ փողոցն Բերայի։

ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԴԱՂԴԻԱՐԻՆ ԼԵԶՈՒԻ Ս. ԳՈՐԱՆԱՆՆ

Սոյն գասագիրքը պ. իւր դիւրաւոյց սճալիը տեսակին մէջ առաջինն է, աղգաէր և ուսումնասէր մի անձի նպատակ շնորհիւ այսու հետև փոխանակ 3 գահեկանի պիտի վաճառի 50 փարա (ապագրութեան գնովը)։

Այս առթէն աշակերտաք և ուսանողք պիտի կրնան մեծագոյն օգտիվ։

Կեդրոնատեղին է Մէրճան Վ. Ա. Մրագարեանի գրասենը թիւ 37։

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Գրեց
ՍԱՐԳԻՍ ՏԻՐՄԱՔ

Վաճառելի
Ինպատա Գարրսպաեր Հայաստեայ Ընկերութեան

Ղայէթ ալեա գրեագրա իւղէրինէ թապ իսթիվէ 15 սահիֆէսէն ի պարէթ պիր բիսպէ էնի պարէ պիտի, պիր գասրն գալմի էսէրի ինճանընը թաշրմագասա օլասուզու հարատ, աշխարհաբառն պիր թահթը նկագասա ալընմագը էլգէմկյէ-թիթաէն պահա իմմէ գրատ, վէ պիրբէր չէ գրէք մէնիմպէ սահիպլէ սահմագ իսթէմէ, վէ պիրբէր թանէ ալագ օգուտ հարատ։ Իմմի ամարդագ գի չօղարար վէ ալէվասասա էնի գիթապէթլէր, մէղքիւր ընկերութիւնան մէնիֆատաթը իսմիրը իչին, հիչ սէյվգ իսէ պիրբէր թանէ ալագ օգուտ մաղլագա հիմմէթ իսէ ճէքիր։

ՏԻՍԻՆ ԲԱՐ–ԲԱՌԱՐԱՆԹԻՆ

Թարգմանութիւն և Երիտասարդաց Վառ Նախադասութեան Ա. տարի

Կը գտնուի մեր գրատունը աէր և Տպատարակիչ Արամ Մ. Աշճեանի տպարանը Գալաթ Ֆինճանճըրտ փողոց Նուսա Ֆինան խան թիւ 1։

Գին 40 փարայ։

LA CENTRALE

Լ.Ա ՍԱՆԹՐԱԼ
Լ.Ա ՖԷՆՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ
Լ'ԻՆՇԻՎԷՐՍԷԼ

Մէղքիւր իւչ Ֆրանսըզ սիկուրթա գումբանեալարը, մուսյէէն ֆիեաթլա աթէչէ գարշը սիկուրթա խաէրլէր։

Մահէլը մէրքէզի, Բարիսա Բիւլիւօ սոգաղընտա 108 Նիւմէրօսու տրը։

Մէղքիւր իւչ գումբանեալարն, մանալքի Շահանէ իլէ Եուհանթանէն պաշ ահէնթօսը, Խթանպոլսոյ մուսիւ ՖՕՐԹԻՆԷ ԺՈՒՐՏԱՆ տրը։

Թաֆսիլի մալումաթ ալմագ, վէ Լպէրէլիրինի սիկուրթասա վաղ իթմէք ամէէէնէլէրէն, Գալաթայ քէօրիւսիւ գարպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա պաշ ահէնցախանէսէ, վէ Գալաթասա էսքի պօրսա գարշըսընտա մէհալլը մախսուսը մուսիւ Մարքիզիէ, վէ Գօրթուսու Մարիթիմ, Մէլիուզէ, Դրէվօխանա, վէ Սէքիւրիթէ Նամա տէօքի Ֆրանսըզ սիկուրթա գումբանեալարը չիրքիթինէ թէլլալը մախսուսը մուսիւ Տ. Գուրթէլլիէ մուրաճաաթ էյլէմէլէրի։

COMPAGNIES ANONYMESFRANÇAISES

ՏԷՆԻԶՏԻ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԹԱ ԻՏԷՆ ԱՆՈՆԻՄ ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իչ պու գումբանեալարատան Գրանտուր Մուրբէյ 185 տէ իհտասս օլունուպ, սերմանէէի էուչ ունճի Ֆրանգ
Մէէյէրը 1857 տէ իհտասս օլունուպ, սերմանէէսի էուչ ունճի Ֆրանգ
Բրեէզրոն 1869 տա իհտասս օլունուպ, սերմանէսի էուչ ունճի Ֆրանգ
Սէէրէրէրէ 1876 տա իհտասս օլունուպ, սերմանէսի ուէր պուրը ունճի Ֆրանգ տրը։

Գալէտատ իչոր օլունան տէէիրլ սիկուրթասը գումբանեալարը, պիրէնճի օլուղլարընատա, վէ քէնտի իհթիեաճը ադէլերինէ ճէսամէթի հատպէրիէ, զանէթ Ֆայիտէլի չարթարը սիկուրթա խարիզ վէ թէէմմինատը միքէմմէլ իթա խատպերիրը։

ԽԻԻԼԱՍԱ

Մեր իւչ տենէլերին հասըլմասը

1876 տա հասըլ օլան քեսար	684,266 Ֆրանգ
1877 » » » »	371,547 »
1878 » » » »	347,256 »
Եէքիւնի քեսար	1,403,169 »

1878 Դեկտեմբեր 31 տէ ելան Բիլանչոն

Սերմանէ	
Բեսատատան ալընմագ իհթիեաճ ադէճէսի	8,500,000 Ֆրանգ
Թէհսիլքէնէ գարշըլըգ հէլիզ օլունմագ ադէճ	1,763,566 »
	1,823,314 »
Եէքիւն	12,086,880 »

Խթանպոլ աճէնթասու
Մ. Ճ. ԱԼՊԻՆԷ

Ամէնպիսիանէ, Գալաթ քէօպ քէօրիւսիւ պուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա տրը։
Թէլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻԷ

ՕԳՈՒԵՈՒՆՈՒՉ

Մ. Վ. Ծանէնին 1867 ամէնպինտէ թէէսախ իլմէրիկ «Շէմ» նամ մէչհուլ էճզախանէսի, պու սէնէ մանկա 3 տէ պէհիթէրէ օրմուչ իսէ տէ, սահիպլէրինէ մ. հարէթինէ լայզգ պիր թարգաա վէ տահա միւհթագամ վէ մէքէմմէլ սուրէթտէ պու ամֆա եէնիտէն թէէսախ վէ քիչտա օլունմուչ տուր։

Մ ատալանթա Թըպպեյ, էտէվանը ճէրրահյէ, ըթրիկաթ (բարֆիւմերի), վէ սայիր պիւմի էճզա վէ էմրաա էվ օրատան եէի կէթիրմիչ պիր։ Ամէգքիւր էճզախանէսէ բէչէթալար իւրանէլ էճզա օլունուր, վէ իրահէրը պէօ-մէրքէթլա սիկզանթա եաղըը։

Թօղատան միւպայեա լչեն Մ. Վ. Ծանէնին Ամանգլուա Պազէ գարշատնա ճէլալ պէյ խանընտաքի մաղազատա պրգը օլուպ, Թաշրա իչին գոմիսիոնլար մէղքիւր մաղազատա գաղալ օլունուրլար։

Բուսնուգասքի չիւպէ քէք մէքէմմէլ վ. միւհթագամ սաուրթատ պուլունմագասա տրը։

1852 ամէնպինտէ Պէյօղլուսնա սոզրա եօլասա թէէսախ օլունմուչ օլան 77 Նիւմէրօլու Ծանէնի էճզախանէսի տահի մանմէկյէ Մ. Վ. Ծանէնի մախսուսը ավրյոմալ Շիմանթ Տօղթէօր Ց. Ծանէնի թարաֆընատան իտարէ օլունմագասա տրը։

Մ. Ծանէնին էյիրնէսէ տէ էճզանը տիքքեաը վէ Պէյօղլուսնա քէմեսանէսի վար տրը։

Ֆէյսթիլար բէք էհվէն

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Գրեց
ՍԱՐԳԻՍ ՏԻՐՄԱՔ

Վաճառելի
Ինպատա Գարրսպաեր Հայաստեայ Ընկերութեան

Ղայէթ ալեա գրեագրա իւղէրինէ թապ իսթիվէ 15 սահիֆէսէն ի պարէթ պիր բիսպէ էնի պարէ պիտի, պիր գասրն գալմի էսէրի ինճանընը թաշրմագասա օլասուզու հարատ, աշխարհաբառն պիր թահթը նկագասա ալընմագը էլգէմկյէ-թիթաէն պահա իմմէ գրատ, վէ պիրբէր չէ գրէք մէնիմպէ սահիպլէ սահմագ իսթէմէ, վէ պիրբէր թանէ ալագ օգուտ հարատ։ Իմմի ամարդագ գի չօղարար վէ ալէվասասա էնի գիթապէթլէր, մէղքիւր ընկերութիւնան մէնիֆատաթը իսմիրը իչին, հիչ սէյվգ իսէ պիրբէր թանէ ալագ օգուտ մաղլագա հիմմէթ իսէ ճէքիր։

ՏԻՍԻՆ ԲԱՐ–ԲԱՌԱՐԱՆԹԻՆ

Թարգմանութիւն և Երիտասարդաց Վառ Նախադասութեան Ա. տարի

Կը գտնուի մեր գրատունը աէր և Տպատարակիչ Արամ Մ. Աշճեանի տպարանը Գալաթ Ֆինճանճըրտ փողոց Նուսա Ֆինան խան թիւ 1։

Գին 40 փարայ։

CAMELIA

ԳԱՄԷԼԻԱ

Պէյօղլուսնա Հաճօ Բուլօ խանընտա 7 վէ 8 Նիւմէրօլարդա մուրադգամ օլան մէղքիւր մաղազատա իլք պահար վէ եաղ մէվսիմի իչին սոն մօտա օրմագ իւզրէ Բարիսին պէրինճի ֆապրիգալարը մանուֆաթնատան էնվայի ճինս գումաշլար, էգզիմիզ, սիեահ գազմիր, վէ գատրն մանթօսու իչին էնվայի ըէնք գազմիրլէր, գատրն իչին էնվայի պէզէր, վէ սոն մօտա իչին եէնի ճէլալ օրնանուչ էնվայի չէրխլէր, վէ գատրն չարգալարը իչին սոն մօտա օրարագ թէզեինաթլար, գատրն գէրրամաթլարը վէ Բէյնիկ էյթիվէնդերի պուլունմագասա տրը։

Ֆիեաթլար մագիմու տուր։

Մէճիտիյէ 20 գուրուշա ալընը։

ԵԱՆԳԸՆԱ ԳԱՐՇԸ
ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITICH AND MERCANTIL INSURANCE COMPANY

ՆՕՐԹՀ ՊԸՐԻԹԻԾ ԷՆՏ ՄԷՐԲԷՆԹԱՅԼ

Նամ Լոնդրա վէ Լիվերպուրլ եանգը սիկուրթա գումբանիասը

	Ինկ. Լր.	
Ասըլ սերմանէ		2,000,000
Իսթէնմիշ սերմանէ	450,000	
Եանդըն չիպէսինտէն հասըլ օրմուչ իհթիեաթ ադէճէսի	1,156,690	1,606,690
1878 սէնէսինտէ քեսրը սաֆի		976,119

NORTHEN ASSURANCE COMPANY

ՆՕՐԹՀԷՐՆ

Նամ Լոնդրա եանգը վէ Եորքշիրա գումբանիասը

	Ինկ. Լր.	
Ասըլ սերմանէ		3,000,000
Իսթէնմիշ սերմանէ	150,000	
Եանդըն վէ Լոմբարդ չիպէսինտէն հասըլ օրմուչ իհթիեաթ ադէճէսի	525,000	675,000
1878 տէ սաֆի քեսար		4050000

Սահիպ իմզա քէնտուսինին, պալէատէքի իքի սիկուրթա գումբանեալարընի ՊԻՐԼԷՆՄԻՆ աճէնթասու նասլ օրունմուչ օրապ, եանդըն վէ Լոմբարդ սիկուրթասը իչին չոգ գօրայըգլար վերէպիլիր պիր հարատ պուլունտուղունու, քէնտի պիր չոգ միւրթէրիլերինէ, վէ իսթանպոլուն բազպէթլու էհալիսինի իլան իտէր։

Մէղքիւր գումբանեալար, քէնտի տախիլի նիզամնամէլերի մուճիպինճէ սիկուրթասա թուրթաուզլարը էպնիեէլերի, պէյնէրինտէ թագսիմ իտէճէքլէր տիր։ Եանդըն սիկուրթասը իչին վերտիքլերի գօրայըգլար իլէպիր չոգ իչ եարմասա միւգթէտիր տիրլէր։

Շիմտիյէ գասար օլտուղու կիպի, Պէյօղլու վէ Գալաթա վէ Խսթանպոլ վէ ճիվար չէհիր վէ քէօյէրտէ էպնիեէ սիկուրթասա թուրթաճագ տրը։

Maritime Insurance Cie, Limited
of Liverpool

Capital £ 500,000

ՄԱՐԻԹԱՅՄ
ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԴՈՒՄԲ.
Սէրմանէ 500,00 Ինկ. լիր.

Սահիպլ իմզա, վաքար վէ եէլքէն կէմիլերի վէ աէրուպլանէքի էշեա վէ էմթասանը զանէթ ֆայիտէլի չարթարլա սիկուրթասա թուրթմագ իչին, էգզիքիր գումբանեա թարաֆընատան բուխասաթ խաթէհսալ էյլէմիշ տիր։

Ֆիեաթ վէ սայիրէ հագգընտա մանիւմաթ ալմագ իսթէյէնէլերին, Գալաթասա Գոմիսիոն խանը քէօշէպաշընտա տէմիր քէօբրիւսէ նազիր օլան օտաեա միւրաճաաթ էյլէմէլերի։

Մէղքիւր Գումբանեալարընի աճէնթասու
ՀՕՀՆ ԲԱՌՈՒ,
վէ ումուր ու մէսալիհինէ մէմուրու
ԳԱՌՆԻԿ Ց. ՍԷՐՈԲԵԱՆ

ՄԱՐՐԱՔԻՑ

ԵՎՐՈՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 26 Օգոստ.

Ինկլիզ գօնսոլսի	97-13/16
Իսհամը Ուսմանիէ ալընը	09-3/8
» » գարանտը	09-3/8
1865 Իսթիդրաղը	10-
1869 »	09-7/8
1871 »	68-3/4
1872 (Պոնսիս Թրէգոր)	16-3/8
1873 »	09-3/8
Օսմանլը Պանգասը	09-7/8
Բուսիա իսթիդրաղը 1873	89-1/2
Մըսրը իսթիդրաղը պիրինճի	61-5/8
» իսթիեաղը (չըմէնտը.)	89-7/8
Տէվլէթը Ամէրիկեն 1877 իսթիդրաղը	82-5/8
Տալիա սանիէէ	69-7/8
Մըսրըն Դօշլու իսթիդրաղը	93-5/8
1877 Մանարիթան Էսհամը	93-
Դամպիս Բարիզ 3 տպ վատէ	-

Բարիս, 26 Օգոստ.

Ֆրանսըզ ֆոնտասու 3%	85-80
» » 3% Ա.	
Մարթիմանը	-
» » 5%	119-52 1/2
Իսհամը Ուսմանիէ ալընը	09-42 1/2
» » գարանտը	09-52 1/2
1865 Իսթիդրաղը	49-
1869 »	48-
1873 »	47-
Բուսիէլի չըմէնտը. Թահվիլա.	50-25
Օսմանլը Պանգասը	00-
Գրէքի Լիոնէ	935-75
Բուս ֆոնտասու 5% (1877	86-5/16
Բուսիարէն Շարք իսթիդրաղը	61-
Իսպանիա ֆոնտասու	85-57 1/2
Մըսրը իսթիդ. պիրինճի	315-75
Իսպանիա իսաբէլի իսթիդրաղը	19- 1/4
Պանպիս Լոնտրա իւզէրինէ	25-37

Բարիս, (Պուրսար) 26 Օգոստ.

Ֆրանսըզ ֆոնտասու 3%	119-50
Իսհամը Ուսմանիէ	9-47 1/2

Վիէննա, 26 Օգոստ.

Լոնտրա իւզէրինէ գամպիա	117-90
Բումէլի սէմիր եօլ թահվիլաթը	14-10

ԳՐԱԼԻԱԹԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լսհ. Ուս. օգոստ. 13 ապմ. գր	10-17
» » օգոստ. 14 ապմ. ազ	10-16
» » Լոն եիւքսէք	10-16
» » Լոն աշաղը	10-15
» » Մաաթ 5 տէ	10-15 1/2
1863 Իսթիդ. (Մութօն) 6% ֆ.	-
1865 » » 6% ֆ	-
1869 » (Բինար) 6% ֆ.	-
1872 » (Պոնսիս Թրէգոր	-
1873 » (Բինար) 6% ֆ.	-
Բուսիէի չըմէնտըֆէր	29-1/2
Բէլճիք	» » 01-
Հէվոլէսիզ	» » 01-
Ամէրիկա Ֆայիզի	» » 09-

ԱԳՈՒՕՆԼԱՐ ՖԻԵԱՖԸ

Բրէսիլ ժէնէրալ 6%	-
Մասիէթէ ժէն 6%	-
Իսթանպոլ Պանգասը	-
Մասիէթէ Օթման	-
Թրամվայ 3%	375-
Լավրիսմ (մատէն)	-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը ուրասը 100 ղրշտան	Ղշ Փ.
Ինկլիզ ուրասը	110-16
Իրանըզ ալթանա	88- 3
Հօլ	80-24
Դրիմկյ ալթանա	51-25
Պէեազ մէճիտիյէ	197-23
Բէթալիք	214-20
Պէչիկ	213-20
Գիթըրզ	128-30
Պազբը	375-
Խարպոն գայիմէսի գարիք	8-64

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Լոն եիւքսէք	1210-
Լոն աշաղը	1206-
Մաաթ 5 տէ	1210-